

կամբը կը կազմեն լուսատու ջանը յոյսի ու լցախ տենչացող ընկերութեան։ Անդրշիրիմեան վարձատրութեան կամ պատիժի մը գաղափարը կը թելազրէք հաւատացեալին պարտականութեան կատարումը։ Գիտութիւնը զայն ժիտելով կը հաստատէ թէ բնութիւնը կ'անմահացնէ միայն տեսակը՝ առանց նկատելու անհատը։ Ժընտութեալը կը խաչաձենն զիրար. կը թայ միայն նկատի ունենալ ներկայ կեանքը. չօրորութիւն ապագայի անստոյդ հեռանկարներով։ Մարդը կը դառնայ այն ատեն ինքն իր կուռեց, ինքն իր աստուածը, որուն առջև ծնրազրելու են Պետութիւն և ընկերութիւն։ Այս պատահեցաւ անցեալին փառապանծ թունաստանի մէջ՝ երր լքուցան թերափները, մեռեալներու պաշտամունքը՝ խարիսխը յոյն բաղացին, հնչպէս ցոյց կու տար առաջին անգամ ջիշտաթէլ որ Գուլանծ։ Նախկին աւանդութիւնները բանականութեան րովէն անցնելով՝ կորսնցուցին իրենց արժէքը, զոր կը պահէին երր յոյն միտքը կը գտնուէր տակակին իր զարգացման փուլերուն մէջ։ Սովհետաներու հոյլ մը պիտի տար վերջին հարուածը այդ նուիրական գաղափարներուն, քանդելով բարւոյն, իրաւունքին, պարտականութեան, Նախախնամութեան, պազագայ կեանքի ըմբռնութեալը՝ եթէ Առկրատ չկառուցանէր անցեալի բեկորներով բարյական նոր շէնք մը. Դարեր վերջ նոյնը պատահեցաւ Հոռմայեցիներուն և Վերածնութեան ժամանակ՝ նոյնը կը պատահի նաեւ այսօր. Կ'ապրինց մենց ալ փոխանցման շրջանի մը մէջ՝ ուր կը ժընտուի ամէն քան։ Մարդկութեան մէկ մեծ մասն ապրեցաւ քրիստոնէական հաւատացվ, որով բարձրացաւ բաղաբակրիթեան վերին մարզերուն, որ կազմեց ամէնէն անխառն հրճուանիները, ամէնէն խրոխտ փառցերը։ Այսօր շատերու համար քրիստոնէութիւնը կը հաւաքէ իր վերջին ստուերները, կ'անհետանայ իրք հաւատը և պիտի կազմէ առ առաւելն իմաստասիրական վարդապետութիւնը մը։ Աշխարհ կը բնաշշը անյեղի ճակատա-

գրով մը։ Անցեալի սկզբունքները, որոնց «ճամբրու ընկերներն եղան մարդկութեան», պատրանընքներն են միայն։ Նիւթ և հոգի, կամք և հաւատը, մէկ խօսքով բովանդակ տիեզերը մեցնարանութեամբ մը կը վարուի անհրաժեշտութեան օրէնքով՝ առանց վախճանի, առանց սկիզբի։

(շարութակելի)

ԽՈՐԵՆ ԳԱՐԱԿԱՆ

## ՍԶԳԱՑՑԻՆ ԽԱՆՐԱՎԱՐ ՀԱՆՐԵՍԵՐ

### ՕԾՈ.Ր ԵԲԿԱՆՔԻ ՏԱԿ

—ο—

Ճիմագրիս տարեգարքը է Ս. Ղազար. — Ի Ֆրէսուս. — Հայ Որբերն է Վանեակա. — Մուրաս - Ռաֆայէլի տարեկան յիշատակը. — Ա. Աթանասի տօքը.

Անմաններու գաւառը փոխազրուած հոյակապ դէմքի մը տարեկան յիշատակը զարմանալի ազդեցութիւն մ'ունի մարդուս վրայ. Կարծես անոր պերճափայլ հոգին թոիչ մ'առնելով անդրաշխարհէն զէպ ի մահկանացուներու հովիտը՝ պաշտօնական այց մը տուեր ու կրկին վերաթեր է իր կայանը երկնային յաւերժական փառքերու...»

ԱՌ որ Ապրիլ 29-ին ներկայ եղաւ չքնազ Լճակիս մէջն հանցզող հայ կողեկիս հանդէսներուն՝ ապահով նոյնն ըզգացած է։

Փառարանութեան օր մ'էր ստուգիւ. մանաւանդ թէ համակ օրհնութիւն մ'էր ուղղուածը զէպ ի Այն՝ որ Ազգիս շնորհած էր լուսատու ջան... Միիթար մը, որոն նշուլազեղ ճաճանչները՝ իրը ճառագայթներ ցոլացիկի՝ մեզի կ'երկարին երկարեան ժամանակի մը խորքէն, լուսազարդելով հայ կորիգոնը, Հայութիւնն ամրողջ իր կրօնցով, իր մատենագրութեամբ։

Յարափիփոխ և անձրևալից շրջանէ մը վերը՝ կատարուելից հանդէսներուն միթէ այլաբանական պատկերներ չէին սոյն խոսանական օրուանութեան մը։

սր, աեւտաւորուած՝ կղզիկիս զուարթաձայն սարեակներու փալքլուն մօջիներով։ Նյոնպէս էին արփենի ջահով լուսավառ երկները, դալարազեղ ծառերու և ծաղիկներու հմայքու տեսիլն ու լճակիս հոգեզուարն անդրբութիւնը. վերջապէս՝ իր գեղոյն զնիթն հասնող զարունը։

Այսուան սովորական ժամերգութիւններէն քիչ վերջ պիտի սկսէր ժամը 9<sup>1/2</sup>, ին ծայնաւորը, պարզ կիրակնօրեայ՝ բայց փառաշուրջ վեհութեամբ մը։ Կը հասնէր գերպ. կոստանդին իրբե ներկայացուցիչ լաֆոնդէն Միր. Պատրիարքին, որ այդ օր թեմական գործերով պիտի բացակայէր բաղաբէս։ Հետզիւտէ կը հանէին վենետիկյ և Լիոնյի հայ ընտանիքները, Մ – Ռ. Վարժարանի Տեսչութիւնը աշակերտներով հանդերձ, ինչպէս նաև օստարազգի բարեկամներ և այլք։

Որոշեալ ժամուն հայկական պատարացը մեծահանգէս կատարուեցաւ Մայրավանքիս տաճարին մէջ, Զանգակներու խանդավառ ձայները կարծես կը մրցէին ծիծաղկու ընութեան բազմարուեստ երգիչներուն հետ, մինչ միւս կողմանէ աշտարակին վրայ կը ծածոնէր հայ եռազոյն՝ միշտ յուսալից և հովի զէմ անկրելի...

Զայնաւորին պիտի յաջորդէր զեղատեսիլ ու շըեղ զրատան մէջ Ակադեմական հանդէսը։ Հոն՝ խորը՝ թաւշեայ կերպասներու միջն պատրաստուած էր զահ մը, ուսկից Միթիթարայ սպիտակափառ կրսանդրին քաղցրաբոյը ու երփներանդ ծաղիկներու մէջէն շատ աւելի զսեմ և խօսուն երեյթ մ'առած էր։ Հանդիսականներուն համար աթոռներ պատրաստուած էին. յատուկ վայր մ'ալ սահմանուած էր Մ – Ռ. Փափայէլեան նուազափումրին։ Ժամը 11ին արդէն զրատունը լի էր ազգայիններով և բարեկամներով. զանգակի հրաւերին՝ հանդիսավայր կը մտնեն Պատր. ներկայացուցիչը. Հ. Աթոռակալ Վ.ը. և բոլոր վարդապետները։

Հանդէսը կը բացուի մեծին Միթիթարայ ուղղուած զրաբար ներբողով մը, զոր կարգաց Հ. Վահան Յովհաննէսեան, կը

սկի՞ պատկերելով իր դիմաց «Միթիթար և Մասիս դէմ առ դէմ կանգնեալը անշարժ» և կը խորհրդածէ. «ո՞քան զո իցէ արդեօց վեհագոյն»։ Ազա բազմերանգ ու վառվուն զոյներով կը հիւէ Միթիթարայ կենսագրականը. կը ցուցնէ անոր ժրբերուն վեհաբոռութիւնը, մերթ ընդ մերթ համեմատութեան զնելով ազգային պատմութեան ու մատենագրութեան երեւլի անձնաւորութեանց հետ։

Կ'աւարտի ճառը, և Նուազախումըն իսկոյն կը ճնշեցնէ Մ.º Ponzilacqua-ի շարադրած «Inno Mechitar» ը, ճայն տալով Ասքանազին աշխարհին՝ որ թօթափէ մահակերպ թմրութիւնը, մանաւանդ թէ արթնցնէ իր քաջազանց որդիները, վասն զի անիկայ մշտափայլ արփի մ'ունի Սեբաստիան ջահը, Արամեանց Հայրը՝ Միթիթար...։ Կը յաջորդէ նորընծայարանի պատենեկի մը կողմէ լաւ արտասանուած «Ծիահանորդ մանուկը»։ ան զեղեցկորէն կը պատկերացնէր Մարփամու և Մանասէր յար և նման տեսիլը՝ յանձին փոքրատի Միթիթարայ։ Ազա փայլուն կերպով նուազախումըրը կը լսեցնէ Sinfonia մը Barbiere di Siviglia – էն։ Յառաջ կու գայ Մ – Ռ. Վարժարանէն Հրանդ Սենեկապետ, և իր ընկերակիցներուն կողմանէ Կ'ուղդէ «Աս Միթիթար» աշխարհաբար ընտիր բերթուած մը. Յետոյ նորընծայացու աշակերտ մը՝ զրաբար կ'արտասանէ՝ «Մափայլուր ի Հանդին ափուն...» վերնազրաւ բերթուած մը. Միթիթարայ ուղկորութիւնն էր զէպ ի Արքիականի թագուհին, անկէ ինդրելու՝ ինչ որ նախախնամութիւնը անոր Ռւստին ապագայ ապաւէն սահմանած էր արդէն։ Վանական աշակերտաց խմբրգը այս անգամ Մէծ Սեբաստացոյ յարկին մաղթանք մը կը նուազէ։

Եւ ով քան զՄիթիթար կրցած էր քաջը բրոնել ու գործադրել այն սկզբունքն ու վարդապետութիւնը՝ թէ կրօնից և հայրենից սէրը սոկեղին անքակտելի շղթայով մը իրարու զօդուած պէտք է ըլլան, և թէ մին՝ առանց միւսին՝ և ոչ Աստուծոյ հաճելի կրնար ըլլայ։ Յատեր կան՝ որ իրենք

զիրենք հայրենասէր կը կարծեն և ուրիշներուն ալ հայրենասիրութիւն կը քարոզն՝ առանց խորապէս ըմբռնած ըլլալութէ ուր կը կայանայ այս իմաստալից բանախօսութեամբ զայդ ահա պարզեց Հ. Թաղէոս վ. Թովմանեան, նիւթ առնելով «Հայրենիքի պաշտօնք»:

Կարծեն Հայ Աշխարհի մէկ գետն էր՝ որ կը հնչեցնէր այժմ իր ալիքներուն մեղմօրոր ձայնը Ponzilacquaի դաշնակաւոր նողաներուն տակ. — Sulle rive dell'Arax. ահա նուազափումրին երգը, զրբ զերոյիշեալ մասսարօն շարադրած էր՝ ներշնչուելով հայկական ծանօթ մօդիներէ: Ու մինչ այդ գեղեցիկ և անոյշ տպաւորութեան տակ էինք՝ հանդիսականց նոր հաճութեամբ մը ևս լսեցին Նորընծայարանի մանուկէ մը՝ այնքան բնականորէն արտասանուած գրաբար ոտանաւոր մը, որ Տիրամօր առ Միհիթար ձայնած «Եղիցի»ն էր:

Յայտարին վերջն հասած էինց և աշագեղիկ հանդէսին ականակուռ պասկն եղաւ Հ. Ա. Թոռոակալ վարդապետին բանախօսութիւնը, որ պայծառորէն պատկերացնելով Միհիթարայ մեծութիւնը իր շնորհափայլ հոգույն և գործոց մէջ՝ իրախուսեց զամէնը՝ հետևելու անոր չընաղ օրինակին, և ճիշտ անոր պէս բարձր բռնելու կրօնը ու ազգութիւնը:

\*  
\*\*

Բարեկարուած սիրո մը՝ որ ազնիւ է՝ չի կրնար անշուշտ անարբեր մնալ հանդէս իր երախտաւորին:

Օրեր առաջ եռանդուն պատրաստութիւններ տեսնուեր էին նաև հն՛ ուր միր խոշտանգուած Ազգին բրւրաւոր բեկորներէն փոքրիկ խումբ մը հովանաւորուած են Միհիթարեան Ավատի խնամու տակ: (Այս որբերը՝ որոնք Տառապանքի ճիրաններէն փրցուած և բանի մը տարիէ ի վեր յանձնուած էին Միհարանութեանն անմիջական հոգածութեան, և վերջին վտանգներու պահուն մեծամեծ զոհորութեամբ փոքրաւուած էին Միհարանութեանն հովանու:

Վայրը ի Ֆիէսոյ՝ զզացած էին մեծ պարտականութիւն մը դէպ ի այն լուսաւոր արփին, որ կը ջերմացնէր իրենց սառած անդամները, կը կազդուրէր իրենց վշտալից սրտերը, կեանք կու տար անոնց նուազեալ աչքերուն, Անոնք կը զզային այն ջերմութիւնը, այն լոյսը, որ կը բղխէր



Համլիսասրամ Ֆիէսոյի Որբամոզիթ

անտեսանելի՝ բայց մօտաւոր կզգեակէ մը, որ ինքնին իսկ տապան մ'էր նոյն ինքն լիեծին Միհիթարայ՝ որ ըստ իր անուան նշանակութեան եղած էր իրօց միիրար մը մեր տարարախտ ազգին:

Գարնանային սքանչելի բնութիւնը՝ Երկրներին պարգևն էր որբերու այդ զզայուն հանդէսին (Մայսի 8):

Վարդապահներէս կազմուած պատոփարակութիւն մը զացինք Ա. Ղազարէն. միասին կը տարուէր նաև Տպարանիս Տիաչութեանէն առ Որբանոց ընծայուած Միհիթարայ գեղանկար իւզաներկ պատկեր մը: Նոյնպէս Մ. Ռաֆայէլեանէն կը հասնէին երկու վարդապետներ, իսկ Բատուա-

յէն՝ տեղույն Գործակալ վ.ք և Հաշուակալու կալը։ Հրաժրուած էր նաև ֆիւսոյի ժողովրդապետը, Գիւղապետի ներկայացորդին ու տեղույն քժիշկը։

Առուուան ժամ 10ին Որբանոցին առջև հասանք. մուտքին քով երկու սկառու պահանձներ բարեկ կեցած էին, մինչ անզին շքեղ ծառուղիին մէջ երկուստեր շարուած էին սկառուներու խումբը, ամրող աշակերտութիւնը։ Էր մօտենանց անոնց և ահա խմբապետին սուլիչը կտրուկ ազդանշան մը կ'ըլլայ, որուն կը յաջորդեն «Պատրաստ, բարեկ . . . ան» խօսքերը և իսկոյն կ'ողջունուինը իրենցիւ։ Պալատին ճակատը զարդարուած էր Քահանայապետական, հայկական և իսուալական դրշներով։

Ժամ 11ին հրաժիրեալը առաջնորդուեցան Հանդիսավայրը, որուն մէկ մասը ծաղիկներով ու կանաչներով պննուած թատերաբեմի վերածուած էր, մէջտեղը պատէն կախուած էր Միիթթարայ գծուած մէծ պատկեր մը, որուն երկու կողմերը տերևներով զուուած էին կեցցէ . . . Այրահնոյր։

Յայտագիրը՝ որ երկու մաս ունէր՝ սկսաւ Բամ փորուան իմրերգով. առաջինը բանախօսութիւն մ'էր, զոր ըրաւ որբերէն մին՝ Գ. Փարթամեան։

Միիթթար Աբրահայր – ըստ ան – այս մեռաւ, բայց ճիշդ այն իմաստով՝ ինչպէս ցորենի հատիկը կը մնանի պարարտ ու բեղուն հոգին մէջ. Կ'անհետանայ ան, բայց բազում արդինք առաջ կը բերէ։ Անոր մանը, անմասնութեան դրում դրաւ ամբողջ Հայութեան վրայ։ Մըլիթթար կարծեն նախազգացութ ունեցաւ հայու կեանքը կը մնանի պարանացով պապայ փոթորկին, և անոր համար հանգնեց Ս. Պատու զեղուսենի կողեակն վրայ լուսափայլ փառու մը, հայութեան ալեծուփ նաևակին իր առաջնորդ։ Այսօր որքան մնե եղաւ հայ ազգին համար ալէկուութիւնը, փոթորկին սաստութիւնը, այնքան յուսադրի ու դրկարար եղաւ Աբրահամ այդ լուսանանչ փառոսը։ Մինք՝ այդ կատաղի ալէկուութեան դժբախտ զոհերս ու բեկորներս պահ մը յաւէս կորսուելու և բնաշնջուելու դասապարտուած՝ այսօր Ս. Աբրահամ պաշտելի յիշա-

տակին ստուերին տակ ապաստանած և ձեր հայր րախնամ գուրգուրու հոգածութեանց չորհիւ կը զգանք մեր սրտին մէջ վերապրումի քաղցր նշանը, կեանքի ժամար, հայու կեանքի փթթու մը, թէեւ Մայր Հայրենիքն նորի թէւ օտար հողի վրայ, կարծեն մեր հայրենիքի քաղցր շնուրը կը ծծենք, մոռալով մեր բացակայ ծովութերուն ու սրբելիներուն կարօտի մարմաշը . . . Թող իսպան ուրեմն և այսօր մեր մարտիրոս ծնուցաց հոգիները, տեսնելով իրենց օրսի հատորներու իբր ճշմարիտ հայ ապրիլը, զերծ օտարանալու վտանգն։ Ճշմարիտ հայերու խնամքին տակ հայ կ'ապրիլ, հայ պիտի մնոնինք, ի ճնուկու մեր վառ և անգութ թշնամույն . . .

Ապա դառնալով իր ընկերներուն գուշեց.

Փոքրիկ եղբայրներ, Միիթթար Աբրահամօր խննիլիք յիշատակը արժանապէս փառաւորելու համար ուխտենակ այսօր հանդիսապէջ՝ արժանի և պատուաբեր զաւակներ ըլլալու այն ազգին՝ որուն անմասնութիւնը զնուեցալ միիթթարներու վեն մահուամըը, Աւտունք վաս պահել Միիթթարայ սուրբ յիշատակը մեր սրտերու ամենէն փափուկ ծալթերուն մէջ։ Այսօր մեր բոլոր մեռաներու կրզիչ հուրը թող ի մի ծուէ բոլոր հայ սրտեր միաբերան աղաղակելու. Օրհնեալ ըլլայ Միսիրար Այրահամ յիշատակը. Կոցցի՞ Միսիրարհան Միաբանուորինը. Կոցցի՞ յաւութ Հայուրիմն։

Այս գեղիցիկ ու խանգավառ խօսեերը հանդիսականաց շառաչալից ծափերուն մէջ գտան իրենց արձականները ։ Երգուեցաւ անմիջապէս խմբերգով երկայն «Ազեի ընկեր» մը. Յետոյ մէջտեղ արտասանուեցաւ Հ. Ալիշանի «Հայ հանձար» ը մէկ քանի որդիկներու կողմանէ յաջորդարար, իրաբանչիւրը տալով միանգամայն իմաստներու արտայայտութիւնը՝ մերթ գողորդիկ ու մերթ աշխոյժ ձեւերով։ Ետա հանձնի անցաւ նաև Պետրոս Նուրիսիանի երգած «Միամտի մը արկածները» քրանակը սաստութիւնը մեներգը, Նոյնպէս յուրիչ էր խմբերգին հայ գաւառացի «Լաւի երգը»։ Տօքթ. Ն. Սերովքեանի սրինգով նուազած «Ան Մարիա»ն կարգացոյցին միջակէտը դրաւ։

Երկրորդ մասն սկսաւ ին. Ճանկէեանի «Ներքոյ ի Միհիքար» ուղերձով՝ «Զարդի աշխարհ» իմբերգէն վերջ կաք «Խայտին ու մանկիկ» զուգանուազն ու «Պայտա և Պորտպեն» արամախօսութիւնը. վերջին երկուց՝ ֆրանսերէն լեզուով էին: Հաճութեամբ լուսեցաւ ուրիշ հայ զաւառական խմբերգ մը «Հովոսի երգը»: Ապա Տօբթ. Սերովեան սրբնով նուազեց նաև Շորին Վալսը: Վերջին արտասանութիւն մ'եղաւ Գ. Պատսաւարեանի «Խօսք առ Միհիքար»ը, որին ետք հետարքը բական էր «Ալեատարած ամբոց»ը, զոր մինչ իմբերգը կը նուագէր՝ մէջտեղ մէկ գծի վրայ շարժած երեց սկառտներ՝ միաժամանակ՝ բազմակերպ ձեւերով և հաւասարաշափ շարժմամբ կը մարմնաւորէին երգուած բառերուն միտքն ու նշանակութիւնը»:

Գոհութեան վերջնական ծափէրը կը լսուէին այլևս:

Հուսկ Հ. Գարբիէլ Վարդապետ Նահապետեան դառնալով որբերուն՝ Միհարանութեանս ուրախակցութիւնը յայտնեց անոնց զգացումներուն համար, զորս արտայայտեցին՝ ի պատիւ Եր. Հիմասդրին սարցուած այդ յաջող հանդիսին մէջ: Մալթեց և յորդորեց՝ որ պակեն սուռզիւն ներկայ գժուարին պայմաններուն մէջ Ռիփուսի կատարած բարյական ու նիւթական մէծ զոհութիւնները: Ջանան կազմովի օգտաշատ անդամներ թշուառ Հայութեան՝ որ այսուհետեւ իրենցմէ կը սպասէ իր երջանկութիւնը:

Ցորեկին արուեցաւ ընտիր ճաշ մը, որուն ներկայ եղան բոլոր հրամիքեալները. խոսուուեցան բաժականաեր՝ ներրողելով զՄիհիթեար, անոր ձեռակերտը և թնանդեմ. Որբանոցի օրինակելի կարգապահութիւնը. մաղթանցներ ուղղեցին նաեւ մեր Ազգին շուտափոյթ վերածութեան:

1. Հաճութեամբ կ'արձանագրես հոս այն ազնի մատեւթիւնը, զոր ոսկեցած էր Ա. Խափայէլսկի Մհե. Տեսուը, միասին տաճելով յութակաւար աշակերտներէն Պ. Գ. Շապանեամ, ինչպէս նաև սրճարար և Հմարուս. Պ. Խալիկ Ազնշամ, որ հանդէսներս պահու գեղեցիկ կտորներ նուազեցին:

Այս ամենուն ի պատասխան՝ ոտք ելաւ Որբանոցին Տեսուչն Հ. Յակոր Վ. Ֆիրոյեան, շնորհակալութեան սրտագին բառեր ուղելով մասնաւորապէս ջիէսոսոյ ներկայացոցիշներուն, այն սիրալիք հիգրեն-կալութեան, գորգուրանցին ու զիւրութեանց համար՝ զորս ցոյց կու տայ առ հասարակ տեղույն ժողովուրդը հանդէպ հայ Որբանոցին:

Երեկոյեան մոտ հովասուն ծառերուն տակ կատարելուց ակապուտական մարզանը ու զանազան խաղեր՝ զուարթ և համելիք ժամանցներ ընծայելով հանդիսատեսներուն:

Հասած էր մեկնումի պահը. պէտք էինք բաժնուիլ մեր սիրելի որբերէն: Անոնց դարձեալ կը խմբուին, և առտուան պէս կ'ողջունեն զմեզ մեր անցին պահուն, կը թողունք զիրենք, բայց հետերնիս սիրուիր ու քացցը յիշառակներ տանելով իրենց տօնախմբութիւնէն:

Պէտք է ըսնեն. ձեռք բերուած յաջողութիւնները իսկապէս շնորհաւորելի կը զարձնեն Որբանոցի տեսուչ Հ. Յակոր Վ. Ֆիրոյեան և իր Միհարգոյ գործակիցները, որոնք ամէն ջանք թափած են Եր. Հիմնադրին յիշառակը արժանապէս փառաւորելու համար:

\* \* \*

Բայց զեռ չհեռանանք մեր որբերէն. շարունակենք հետեւիլ իրենց քայլերուն:

Անոնց զեռ ցարդ Ս. Ղազար այցելած չէին. այզպիսի բազմութիւն մը փոխադրելու էական միջոցները կը պահէին մեզ. և նոյն իսկ ժամանակն ու եղանակը շատ յարնար չէր օրագուարճի:

Ազակյան այն առաջին կարճառու ակնարկը՝ զոր կրցած էին հեռուէն ուղղել կղզեակիմ (երբ զիրենք Պոլսէն փոխադրող շոգենաւը կ'անցնէր Ս. Հեղինէի առջնէն) հուժկու կարստանքով մը հրզեհած էր սրտերնին: Այդ ըուպէները զեռ երազ կը բուէին իրենց. անոր համար օր առաջ

կը փափագէին հանգստեամբ մօտէն վայեւլել Մխիթարայ սրբանուէլ ձեռակերտը:

Գարենանային չընալ եղանակէն աւելի ինչ յարմար ժամանակ՝ այդ արդար փափազին գոհացում տալու Մանաւանդ թէ յարմարագոյն առիթ մը որ կա՞ Մայիսան զօսապատոյսի համաշխարհային սովորոյթն էր: Այս մտցով ահա՝ փոխադրութեան միջ միջոցներ հայթհայթելու ջանքեր ալ եղան նախապէս: Դժբախտաբար, սակայն, այնքան գոհացուցիչ արդինք չունեցան:

Բայց չէ՞ որ կոյր թոշունին բոյնը լիստուած կը ընէ, ինչպէս կ'ըսէ առածը:

Աւտիսիս Ծնդհ. Քարտողարը ուղղակի ներկայացած Հիւսիսային Աղքիականի Ընդհ. Հրամանատար Մովկալին՝ որուն կեղրոնք վենեստիկ է՝ և յայտնեց Միարանութեան փափազը, խնդրելով բաղաքիս Զին. Նաւարանի շոգենաւներէն մին՝ մէկ օրուան համար՝ «թենեդ, Ժե.» Որբանոցի տրամադրութեան տակ, որպէս զիստ կարենար այցելել Մայրավանք:

Երկու օր վերջ յիշեալ Նաւարանի կեղրոնատեղին հետեւեալ պատուախանը կը հասնէր.

#### Պրօշակը

Ն. Վ. Գերազոյն Հրամանատարի  
Հիւսիս. Աղքիականի Նաւարանին

Վեճեառի 12 Մայիս 1923

Պատիս ունիմ հարորդել Զեզ, որ Ն. Վանուուրին Մովկալ Մորդուա յանձնարած է Զինուուրական Մովկային Հրամանաւար Գեր-Մովկալ Կումս Լովագելիին, որպէս զի իրեւ զուտ բացառիկ շնորհ կարենայ շոգենաւ մը տրամադրել «թենեդ, Ժե.» Որբանոցին, անոր առաջեկայ այցելութեան համար՝ զրո պիսի ընէ ի վենեստիկ: Դեր-Մովկալ Լովագելիին հաւանեցա յիշեղիրին: ուստի կը դրեմ Զեզ՝ խեղբերով որ համիք եշեակել պայտին օրը, ժամեն ու

տեղի՞ ուր պէս կ շոգենաւը գտնեալի. և երկ կարելի է նաև որ ուրանի առեն պիտի ծառայէ, ինչպէս նաև միւս ամէն տեղեկուրին զրո խոր կարելոր կը դատիք, որպէս զի Ն. վանմ. Մորդուա կարենայ ձեզրիս հրահանգներ տալ Մովկային Զին. Հրամանաւարին:

Ն. Վանուուրին մեծապէս շնորհակալ Կ'ըլլայ զիեքն յիշած ըլլարենադ համար և յարգանքներ ունի:

#### Մեծարանաց հաւաստեօր

Խովանուն Տնտես.  
Մ. Մերժականի

Մեծարգոյ Հ. Յ. Աւգուր  
Ընդհ. Քարտ. Միել. Մրարանութեան  
և Ս. Պատու

Ասոր վրայ կ'որոշուի անմիջապէս՝ իրը զրոսապտոյսի օր՝ Մայիս 15ը, և պատրաստուելով ամբողջական ծրագիրը՝ կը ներկայացուի Նաւարան. նոյնը կը հաղորդուի նաեւ Որբանոցի Մխիթարեան Վարչութեան:

Օրը Երեքշաբթի է, սահմանեալ ժամուն կը մեկնի ամբողջ Որբանոցը Ֆիէսսոյէն յասուկ տրամուղիով՝ լոկ մասնաւոր զեղչով մը՝ մինչև ի ֆուզինա, ուր պատրաստ կը սպասէ Ծովագալէն զրկուած շոգենաւը՝ երկու սպայ՝ նաւապետներու զեկավարութեան տակ: Այսպէս զուարթ ճամբորդութիւն մը կ'ընեն մինչև Վենեստիկ:

Շոգենաւը Zattere-ի նաւամատոյցը կանց կ'առնէ, ուր զիմաւորելու եկած է Մ. Բագայշելանի Փոխ-Ճեսուչը, որ կ'ընկերէ որբերուն մինչեւ Վարժարան: Հոս՝ Ճեսուութենէն կ'ընդունուին և ապա նախաճաշ կը տրուի իրենց: Ս. Ղազարէն Դարբոց կը հասնին նաև Վարդապետներ, որոնց առաջնորդութեամբ կը մեկնին յետոյ քալելով զէս ի Պատրիարքարան:

Դահլիճին մէջ կ'ընդունուին վասմ:

կը փափագէին հանգստեամբ մօտէն վայեւլել Մխիթարայ սրբանուէլ ձեռակերտը:

Գարենանային չընալ եղանակէն աւելի ինչ յարմար ժամանակ՝ այդ արդար փափազին գոհացում տալու Մանաւանդ թէ յարմարագոյն առիթ մը որ կար՝ Մայիսան զօսապատոյսի համաշխարհային սովորոյթն էր: Այս մտցով ահա՝ փոխադրութեան մքի միջոցներ հայթհայթելու ջանքեր ալ եղան նախապէս: Դժբախտաբար, սակայն, այնքան գոհացուցիչ արդինք չունեցան:

Բայց չէ՞ որ կոյր թոշունին բոյնը լիստուած կը ընէ, ինչպէս կ'ըսէ առածը:

Աւտիսիս Ծնդհ. Քարտողարը ուղղակի ներկայացած Հիւսիսային Աղքիականի Ընդհ. Հրամանատար Մովկալին՝ որուն կեղրոնք վենեստիկ է՝ և յայտնեց Միարանութեան փափազը, խնդրելով բաղաքիս Զին. Նաւարանի շոգենաւներէն մին՝ մէկ օրուան համար՝ «թենեդ, Ժե.» Որբանոցի տրամադրութեան տակ, որպէս զիստ կարենար այցելել Մայրավանք:

Երկու օր վերջ յիշեալ Նաւարանի կեղրոնատեղին հետեւեալ պատասխանը կը հասնէր.

#### Պրօշակը

Ն. Վ. Գերազոյն Հրամանատարի  
Հիւսիս. Աղքիականի Նաւարանին

Վեճեառի 12 Մայիս 1923

Պատիս ունիմ հարորդել Զեզ, որ Ն. Վանուրին Մովկալ Մորդոյա յանձնարած է Զինուրական Մովկային Հրամանաւար Գեր-Մովկալ Կոմի Լովագելիին, որպէս զի իրք զուտ բացառիկ շնորհ կարենայ շոգենաւ մը տրամադրել «թենեդ, Ժե.» Որբանոցին, անոր առաջեկայ այցելութեան համար՝ զր պիսի ընել ի վենեստիկ: Դեր-Մովկալ Լովագելիին հաւանեցա յիշեղիրին: ուստի կը դրեմ Զեզ՝ խեղբերով որ համիք եշեակել պայտին օրը, ժամեն ու

տեղի՞ ուր պէս կ շոգենաւը գտնեալի. և երկ կարելի է նաև որ ուրանի առեն պիտի ծառայէ, ինչպէս նաև միւս ամէն տեղեկուրին զրու խոր կարելոր կը դատիք, որպէս զի Ն. վանիմ, Մորդոյա կարենայ ձեզրիս հրահանգներ տալ Մովկային Զին. Հրամանաւարին:

Ն. Վանուրին մեծապէս շնորհակալ Կ'ըլլայ զիեքն յիշած ըլլարենադ համար և յարգանքներ ունի:

#### Մեծարանաց հաւաստեօր

Խովանուն Տնտես.  
Մ. Մերժակիլի

Մեծարգոյ Հ. Յ. Աւգոր  
Ընդհ. Քարտ. Միել. Մրարանութեան  
և Ս. Պատար

Ասոր վրայ կ'որոշուի անմիջապէս՝ իրը զրոսապտոյսի օր՝ Մայիս 15ը, և պատրաստուելով ամբողջական ծրագիրը՝ կը ներկայացուի Նաւարան. նոյնը կը հաղորդուի նաեւ Որբանոցի Մխիթարեան Վարչութեան:

Օրը Երեքշաբթի է, սահմանեալ ժամուն կը մեկնի ամբողջ Որբանոցը Ֆիէսսոյէն յասուկ տրամուղիով՝ լոկ մասնաւոր զեղչով մը՝ մինչև ի ֆուզինա, ուր պատրաստ կը սպասէ Ծովագալէն զրկուած շոգենաւը՝ երկու սպայ՝ նաւապետներու զեկավարութեան տակ: Այսպէս զուարթ ճամբորդութիւն մը կ'ընեն մինչև Վենեստիկ:

Շոգենաւը Zattere-ի նաւամատոյցը կանց կ'առնէ, ուր զիմաւորելու եկած է Մ. Բագայշելանի Փոխ-Ճեսուչը, որ կ'ընկերէ որբերուն մինչեւ Վարժարան: Հոս՝ Ճեսուութենէն կ'ընդունուին և ապա նախաճաշ կը առուի իրենց: Ս. Ղազարէն Դարբոց կը հասնին նաև Վարդապետներ, որոնց առաջնորդութեամբ կը մեկնին յետոյ քալելով զէս ի Պատրիարքարան:

Դահլիճին մէջ կ'ընդունուին վասմ:

Պատրիարք Լա Ֆրենչէն Եփրանաւորէն, որ խրահուսիչ խօսքերով կը միմիթարէ և կ'օրէնչ զիբենց, ու կը նուիրէ ամենուն մէջ մէկ սրբազնան պատկիր:

Ն. Վասիլիութենէն հրաժեշտ առնելէ վերջ հետզետէ կ'այցելեն նաեւ Ս. Մարկոսի Տաճարը, Գրասական պալատն ու հարուստ Զինարանը և ապա կ'ուղղուին դէպ ի վենետիկյ Նաւարանը, ուր իրենց մասնաւոր յարգանքներն ու չնորհակալութիւնները պիտի ներկայացնեն Ընդհ. Հրամանաւար Մովակալ Մորդուայի: Ժամ 12 է, մեր որքերուն ընդունելութեան յառակացուած ժամն է: Եւ ահա կու զայ Ն. Վասիլիութիւնը երկու պատուակալ սպաներով, իմրապեսին կողմէ ազգանշանը կը տրուի և սկառուտները բարեի կը կենան: Ենօվակալը փոխադարձ կ'ողջունէ և յետոյ իր հետորդներով՝ իսումըր կը դիաէ. կը գովէ աննոց կազմի ու ճշշավանութիւնը, հարցումներ ընկերով միանգամայն ընկերացող վարդապետներուն: Հուսկ ամենուն ուշագրութեան մէջ կը սկսի ուղղել այս անակնակալ խօսքերը.

Հաստ ուրախ եմ որ կը տեսնեմ այս պատանիները, որովէնես կը յիշեցնեն ինձ այս օրերը՝ երբ ի Կ. Պոլիս կրցայ բարիք մ'ընել իրնց: Ես ինչ բարիք որ ըրբ՝ ատիկայ պէտք չեմ ըսել, որովէնես բարիքն ընելու է և ոչ ըսելու: Միայն մէկ բանի վրայ շատ ուրեմն եմ և կը պարծիւած այս է, թէ մինչ ուրիշ ամէն տէրութիւններ եփիրէի անսարքերութեամբ մը թողթիցին Հայերը թուրքերու ջարդարար սուրին առջև՝ և ձեռքէս եկած բարիքն ըրի և օգնեցի փոկելու զիրձնք<sup>1</sup>:

Ազնուախիրտ Մովակալն խօսքերը կ'ենթադրուի թէ ինչպիսի խոր տպաւորու-

թիւն կ'ընեն ներկաներուն վրայ, որոնց կը փութան անզամ մը ևս կրկնել իրենց սրտագին երախտագիտութիւնը: Յետ մատուցանելու իրենց յարգալիք մեծարանքները՝ մինչ որքերը մեկնելու վրայ են դէպ ի զուռ՝ Ն. Վասիլիութիւնը փափագ կը յայտնէ վայրկեան մ'ալ զես ետենէն անոնց սկառուտական գնացքը զիտեկ:

Դարձեալ նոյն շոգենաւան է որ զիրենը կ'առնէ Նաւարանէն ու կը տանի դէպ ի Ս. Ղազարու կղզեակը:

Ժամ 12 է, վանականց կը ճաշեն. յանակարծ կը լսուի փողերու և թմրկի ժայն. Արքանոցը վանք հասած է: Առաջին այցերնին Միխիթարայ տապանին տուեր ու երգեր են «Փատր քիզ Անտոնա»: Յետ սեղանի՝ վարդապետներու՝ պաշտօնական ողջոյններով կ'ընդունուինք սկառուտներէն: Քիչ վերջ սեղանաւան մէջ կոկիկ ճաշ մը կը տրուի իրենց:

Ազա մինչեւ ժամ 4<sup>1/2</sup> հայ կղզւոյն մէջ կ'անցընեն ուրախ զուարթ, կարծես զզալով պահ մը իրենը զիրենը փոքրիկ չայցենիքի մը մէջ: Այդ ժամանակամիջոցին՝ սկառուտական մարզանըներով և զանազան խաղերով հաճելի ժամեր ընծայեցին մեզ վանքիս քառանկիան մէջ, վասն զի նոյն պահուն անակնակալ անձրկ մը սկսաւ. ո՛ զիտէ, թերես խորհրդանշելու համար այս ցաւը՝ զոր միշտ անբաժան ունի մէն մի որը իր ամէն ուրախութեանց հետ: Այցելեցին կղզեակիս րուոր վայրերը և հուսկ՝ Գրատան մէջ կրկնեցին Միխիթարայ մահուան տարեղարձին առթիւ Որրանոցին մէջ կատարուած հանդէսէն մասնաւոր առջեւ:

Այսպէս վանցիս մէջ անմոռաց ժամեր անցընելէ վերջ՝ հրաժեշտի ողջոյններով և գոհութեամբ մտան շոգենաւու՝ որ կը սպասէր կղզւոյս նաւամատոյցին առջեւ:

Ինկերեցինը իրենց նաեւ գրաբափենցիւնքն է խումբ, և ըստ ծրագրին՝ ուղղուեցանց ի լիսոյ: Հոն նաւամատոյց եկած էր վենետիկյ կաթողիկէ Ակապուտներու հրամանատարը, որ ցաւ յայտնեց թէ իր խումբերէն մասնաւոր ջոկատ մը նաւակով

1. Պարտ կը համարիմ հրապարակաւ ևս սկսէ որ Ն. Վասիլիութիւնը արժամիք է Հայութեան համականեցին ու յարգակին, վասն զի եքք ի Պոլիս իստարական հաստարմիքն Ընդհ. Հայութաստար էր՝ սուուիսի: ամէն այսկառութիւն ընթացած էր իր կողմանէ անփոփէ ու անզամ տարիք: ցաւ կարելուն՝ Հայ Տառապակիք մահարթ անմանները, ինչն է դարձեալ որ մեր «Բննեդիք»: Հաստատեան որքերուն համար չինէ առէր և համազգեստ և այլն:

Լիտոյ իրենց դիմաւորութեան եկեր է՝ բայց ճամբան անծքնեն թրջուելով ստիպուեր էր ինք՝ ի գոհութիւն անոնց ծնողը ներուն՝ ետ զարձնել զանոնք։

Բայց արդէն մաքրուած էր օդը, ուստի մեր սկառուտները լիտոյի մայր պողոսային երկարութեամբ զնացը մը կատարեցին, և ահա ճիշտ այս պահուն վենեսելոյ վերոյիշեալ սկառուտներէն երեք հոգիէ պատուիրակութիւն մը հասաւ և մերիններէն

լսելով որ սկառուտներ կը գտնուին հոս՝ անմիշապէս ետ զարձեր ու եկեր է գտնելու զձեզ։

Բայց շատ աւելի մեծ սիրով ու հիացմամբ կ'ու զեմ ողջունել զձեզ իրեն չարչարուած ազգի մը զաւախները։ Մննք իտալացիներս՝ որ ձեզի պէս ժամանակին քաշեցինք և կրեցինք օտարին լուծը՝ կ'ըմբռնենք այսօրուան ձեր տառապանքը և սըրտանց կը մազթենք որ շուտով զոնէք ձեր հայրեննեաց անդորրութիւնը։ Ինչպէս որ իտալիա զուա իր ազատութիւնն ու պայծառութիւնը՝ այսպէս և ձեր հայրեննիքն իր վերջնական ազա-



Մուրատայ և Ռաֆայելի տարեկամ նուազահամելիսը  
Վարժարամի Դիկոլեամ Դամինիմ մէջ

ընդունուեցան պատիւներով։ Եթշատակութեան արժանի է իրենց հրամանատարին կատարած բանախօսութեան հետեւեալ մասը՝ որ այս էր։

Կ'ողջունեմ զձեզ սրտանց, նաև մանաւանդ իր կաթողիկէ սկառուներ : Դուք ավելարհու մը կողմի ալ ըլլաք՝ պիտի գտներ միշտ ձեր եղբայրները, որոնք սիրով պիտի հիւրենկալն զձեզ, (Յետոյ ցուցմենով մերձակայ երիտասարդ մը) Այս ձեզ օրինակ մը այս պարոնը որ ինքն ալ սկսուա է, բնաւ գիրար չէինք ճանչնար և սակայն ճիշդ հիմայ ծանօթացանք և եղբայրացնաք իրարու։ Նա լիտոյէն միկնելու պահուն

տութիւնը գտնէ. այն ատեն դուք «առաջինք ի մէջ առաջնոց», ինչպէս ցաւ Ա. Քահանայապետը, այդ ազատ Հայրենիքին մէջ ըլլաք արդէն իսկ պատրաստ ու կազմ և ընտիր քաղաքացիներ Հայաստանի։

Աւրքա՞ ուրքա՞ ուրքա՞ Հայաստանի։

Վերջին խօսքերը պատասխան գտան հայ շրթներէ բարձրացած «Viva l'Italia» աղաղակալ։

Շարունակուեցաւ պտոյտը սկառուտական գնացքով, մինչև որ բոլորակ շրջանով մը հասան նաւամատոյցին քով։ Այլևս հայ սկառուտներ կը բաժնուէին իրենց իտալացի

եղայրակիցներէն։ Յետ ողջոյնի ամէնք-նիս միասին մտանը շոգենաւուր բնութիւնը զիշած էր բոլորվին և ախորժելի օղը անոր ապացոյցն էր արդէն։ Շոգենաւուր ճամբար ելաւ և զրեթէ երեք բառորդին հասաւ մինչեւ ի ֆուզինա։ Կարգը մեզի էր իրենցմէ բաժնուելու։ Կայարանին ծած-քին տակ՝ երկուասեց տուինց հրաժեշտի ողջոյններ ու մենց վերապարձանց շոգենաւ, որ առաջնորդեց մինչեւ վենետիկոյ Riva Schiavoni։

Քաղաքին և Լիտոյի ժողովուրդին վրայ տպաւորիչ եղաւ Հայ որբերուն այցելու-թիւնը՝ զոր տուին «ի ճայն փորյ և րիմբ-կի»։ Ասկ հայ սրտերու մէջ ուրախութիւնն ու ցաւը՝ անշուշտ անցեալին ընդդիմացիր յուշերով ձուլուած միակ յուզմունքի մը փոխարկուեցաւ։

\* \* \*

Մաղիկներու ամիսը ուրիշ նույիրական յիշատակ մ'ալ բերաւ իր հետ։

Մ.- Իսափայելեան վարժարանը զու-վելի սովորութիւն մ'ունի յատուկ նուա-զահանդէսով մը յաւերժացնելու՝ ամէն տա-րի՝ իր զոյց պանձալի բարերարներուն Մուրասոյ և Իսափայելի յիշատակները։ Այս տարի տեղի ունեցաւ Մայիսի 7ի կի-րակին, ժամ 4ին, որուն ներկայ եղան Միարանութեանս անզամելիքն զատ Վե-նետիկոյ և Լիտոյի հայ գաղութները և օստարազի բարեկամներ և ծանօթներ։ Ծիր. Պատրիհարբը, Քաղաքային և ուրիշ իշխանութիւններ և Ընկերութիւններ կամաց աշխատացուցիչներն ունէին։ Դիերոլեան Գանձին համախմբած էր այս-պէս իր մէջ ընտիր բարձրութիւնն մը։ Միբ-ձակայ սրահին մէջ զետեղուած երեք մար-մարեայ կիսանդրիները Միթթարայ, Մու-րաստայ և Իսափայելի՝ զարդարուած էին հայ, իտալական ու Վարժարանին դրօ-ներով։

Հանդէսն սկսաւ անմահ բարերարներուն նույիրուած բազըրալուր երգով մը, որ հե-

ղինակութիւն է Մ.օ Ponzilacqua-ի, բառերն յատկապէս շարադրուած էին՝ տարիներ առաջ՝ մեր Միթթարեան նա-հատակներէն երիտասարդ վառվռուն բա-նաստեղծ չ. կարապետ Տէր Սահա-կեանէ։

Այս անտիպ քերթուածը կը հրատա-րակենք հոս ի յիշատակ մեր սիրելի վա-ղամեռիկ քերթողին, զետեղելով իրեւ պսակ մը իւր իսկ ցողաթուրմ հողակոյ-տին վրայ։

Յաղթութեանց հետ գիշազնական զններու, Փառքերուն հետ հանձնարի, Մէր բարերար, անմանութիւնը թուղ երգնե Այսքաներն այցրեն։ Զեր սրբանին մէջ աստուածային բարութիւն իշխա պատզամ ընծայել։ Այս ագին վրայ ծագիկն ենք ձեր երազեն, Այսաւ Մուրասոյ մասայէ ։ Այսաւ Եւուրա - Իսափայէլ։ Ալբունիներն Այսկերի բարսկցան Ուրիշներու և լրայն։ Գույք Պատմութիւնն ալ ազգերու փոխեցք Ճակատարին հետ որըն։ Զեր պարուզին ցող և արև կը ծարուն Միթթարայ քրոն ու սեր։ Մէր սրբանին մէջ յաւերժութեան կը փոխուի, Մեզի ձնուած ով կեանգեր։ Կամիկն սանոց բոց նոզիներ մեր բարին։ Փառքի ամէն պահուն։ Նոր Հայութեանց հրոս և կամ բանականց Զանոն կու զա մեզի հետ։ Հանդրին ափաց ծիանհիմայէ թագուհի, Զինչ արձներ նոզ երկիք։ Չըքաղ կը բացիկ հայ գիշատեան համաձարուր Ուստամայի անուր շերեմ։ Հայունիներն հողեն ալ ձեր կարօսուր Պիտի գարնենք մեր ալքեր, Զեր բալարուն և լրայն մէջ փնտուեմ Մէր մանկութիւն, մեր յօյսկը, Զեր տաճարին մատ, բարերար նոզիներ, Այսկը ձնուն ձեր պատզ Ու միւս կրկնէ ծով մեր սրբանին արձականց Ցաւէրժական սիրոյ նուազ։

Յաջորդ կտորներն էին Donizetti-ի Ouverture dell'opera «La figlia del Reggimento»։ Թովմասեանի «Souvenir d'Arménie» և Marcello-ի Հ.րդ Սաղմոսը ըստ վերջարանինութեան Cheru-

բին-ի. Վերջննս՝ խմբերգով, միանգամայն դաշնակի և աղեղներու (archi) ընկերակցութեամբ, հոս է որ յայտագրին ամասը կը վերջանայ:

պիշ Մը ճարգոյ վարդապետաց, որ գիտցած  
էին սքանչելի ժամանց մը պատճառել ի-  
ռենց:

Ալոք եւայ յիսոյ Վարժարանին Մեծար-  
գոյ Տիսուշը Հ. Գարբ. Վ. Նահապետեան  
և իտալիական լեզուով համառօք՝ բայց կուռ  
իմաստներով ներկայացուց հրափրեանե-  
րուն՝ հանդիսիս զիմաւոր շարժիչն ու նը-  
պատակը, և իր բանախօսութեան վերջա-  
կէտ գուա հանդիսականներուն բուռն ծա-  
փերը: Ապա նուազախումբն սկսաւ մի առ  
մի հրամցնել մացած կորները. հիանալի  
էն Massenet-է երեք մասեր. *a*; Mar-  
cia. *b*; Air de ballet. *c*; Angelus:  
Յոյժ շնորհաւորելի էր նաև Ponzilac-  
qua-ի Ora vespertina-ն այն նրբե-  
րանգ զոյներուն ու փափկիկ նոյաններուն  
համար՝ զորոնք միարան արտայայտեցին  
աղեղներ, տափդ և արմենիում, մինչեւ  
կրկնուելով Bis-երու պնդումին վրայ:  
Ստոյդ կախարդանք մ'է՛ք՝ զոր ծրագրէն  
զուրս ազնուորէն հաճեցաւ պատճառել նաև  
Բրոֆ. Wolf Ferrari, այնքան փափկօ-  
րէն հրւելով քան նուազելով իր պերճա-  
զեղ տափդին վրայ երկու զզիկիչ կոր-  
ներ, որ նո. Presso Molino di Tedes-  
chi և Leggenda di Obertier, անոնց  
ցաղցրահնչուն կաթիլներ կը թուէին՝ քան  
նոյաններ, այս էր պատճառը խլած եռան-  
դուն ծափերուն:

Յայտազրին վերջարանը կազմեց Զու-  
հաճեանի «Էպիկաթիածն» Ուրան մօտիկ  
էին հայ սրտերու՝ անոր արտայայտած  
զգացումները. բայց անոր մեծանուն Հե-  
ղինակը զիտցած էր միաժամանակ նոյն  
քանի փարելի դարձնել զայն օտարներուն  
ևս, ընկդմելով զանոնց իր զմայլանքնե-  
րուն մէջ. Հոռաչալից ծափերուն ի յա-  
գուրդ՝ անզամ մը ևս հաճոյքն ունեցան  
լսելու նոյն կտորը:

Կ'ենթագործի արդ, թէ հանդիսական-  
ները իշպատիք անպատճմ հրուտանքով կը  
թողուին գեղակերտ Դահկիճը, յևս յայտ-  
նելու գոհութեան և չնորդակալութեան  
ջերմագին բառեր հակառաջթիւ կազմակե-

Հստ լատին տոռմարի Ա. Աթանաս Աղեք-  
սանդրիոյ Հայրապետի տօնախմբութիւնը  
կատարուեցաւ այս տարի Մայիս 18 ի կր-  
տակին՝ Հայկական ծիստ շբեղութեամբ՝  
Քաղաքիս Ա. Զարքարիս հեկեղեցւոյն մէջ,  
ուր կը հանգչին Սրբոյն ոսկեցք:

Հայրապետական զահին վրայ ներկայ  
էր Ն. Վասեռովիհն Լա Ֆոնդէն Միքանե-  
փառ Պատրիարքը, որ Հաւատամէցն ա-  
ռաջ ամպիկոնէն զեղացիկ ներբող մը խօ-  
սելով կաթողիկէ Եկեղեցւոյ այդ մեծ ա-  
խոյեանին վրայ՝ զեղահիւ թելով մը զօնեց-  
մեր ազգին մարտիրոսագրութեան հետ հե-  
տեւեալ բառերով.

Ս. Աթանասի կրած չարչարանքներուն վրայ խօսած ատենն չեմ կրնար ցըհել նաև այն ազգը, որ դարերէ ի վեր այնպան չարչարուեր է միւն ոյն քրիստոնէական կրօնքին և հաւատքին հաշմար: Դուք, Սիրելի Հայերս, դուք ամենէն աւելի նմաներ էք Քրիստոսի, ձեր անհուն տառապանքներովք չարչարակից ըլլալով: Բայց մի յուսահատիք, սիրեցեալգի իմ: ինչպէս Քրիստոսի չարչարանքն ու ինչպէս վերջն եկաւ փառազարդ յարութիւնը, այդպէս ձեր չարչարանքին պիտի յաջորդէ ձեր ազգին յաղթական ու փառաւոր յարութիւնն ար:

Հումկ պատարազը կառարուեցաւ՝ յա-  
փշտակելով պահ մը բովանդակ ժողովուր-  
գին սրտերը արևելածէս արարողութեան  
չերմենունդ ու հրապուրիչ ազեղցութեան  
տակ:

Հ. Պ. Տաթև

